

Հայոց - Հյուդի պատմեաց

1436

Ա. Պէրսնեբով

ԵՒ

Ֆ. Սվեթլօվ

# ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՐԱԿԱՐԳ



Խմբագրութեամբ  
Ն. Ի. ՊՈՒԽԱՐԻՆԻ

Թարգմանութիւն Անգլերէնէ  
Յ. Յ. ԲԱՐԵԶԱՆԵԱՆ


Պ Ո Ս Թ Ո Ն

1928

ՅԿՊ

Բ-55


3.Կ.Ռ  
P-55



ԿԱՐԼ ՄԱՐՔՍ

Ծնած՝ 1818-ին, մեռած 1883-ին

Մարքս՝ գիտական ընկերաբութեան, Կոմունիզմի հայրը եւ ձեւակերպիչն է Ֆ. Էնկելսի հետ միասին եւ հիմնադիրը Բանուորական Միութեան Ա. Միջազգայնականի: Իր յեղափոխական գաղափարներուն պատճառով՝ հալածուած իր հայրենիքն, Գերմանիակն, աժնորուած՝ ֆրանսայէն եւ Պելինիայէն ամրող կեանքը վտարանդի ապրած է Անգլիոյ մէջ: Անպառում գրկանբներով զլուխ հանած է Պրոլետարական գիտութեան եռահասոր Աւետարանը, ԿԱՊԻՏԱԼ:



1169-88

800 (0-ամէ)

2001

## ՆԱԽԱԲԱՆԻ ՏԵՂ

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՏԱՐՐԵՐ» գրքի առաջին հատորէն, Անգլերէնի վրայէն կը թարգմանենք «Կոմունիստական Հասարակակարգ»ի նույրուած այս հատուածը, տետրակի ձեռով :

Հեղինակներն են երկու եփուն, Շերիուն Կոմունիստ-ներ, Ա. Պերտնիխով եւ Ֆ. Սվերլով, որոնց աշակցած են ականառոր Կոմունիստ տեսարաններ, Պար-իւրին, Վար-կա, Ռիազանով, Սօֆոլնիխով եւ Ֆրիւմֆին. հրատարակուած եւ խմբագրուած է Ն. Պուխարինի հսկողութեան ներքեւ :

Ինչպէս հեղինակները կ'ըսեն, այս գիրքը թեքեւ ընթերցանութեան համար գրուած չէ, այլ ծանր եւ խոր ուսումնասիրութեան ենթարկուելիք դասագիրք մը, վըկայութեան գիրք մը (Reference Book), որը նպատակ ունի գործառորին, աշխատառին տալ դասակարգային գիտակցութիւն եւ զարգացում :

Անոնք, որոնք ընկերային գիտութեանց եւ բաղաժական դաստիարակութեան մասին կ'ուզեն մի ժիշ գիտութիւն եւ հասունութիւն ստանալ, կրնան այս գիրքը գործածել, ինքնաշխատութեամբ, ինքնօգնութեամբ կամ Կոմունիստ ուսուցչի մը միջոցաւ :

Խորհրդային Միութեան հանրային եւ կուսակցական դպրոցներու մէջ արդէն այս գիրքը կը գործածուի, իբրեւ դասագիրք, որպէս մարքսիստական գիտութեան եւ փիլիսոփայութեան հարազան ցոլացումք :

Հասած է, վերջապէս, ատենը որ ամէն մարդ գոնեւարքական ծանօթութիւն ունենայ ընկերային գիտութեանց, դասակարգային պայֆարի եւ յեղափոխական շարժմանց մասին :

Մարդկային ստրկութեան եւ շահագործման ժամանակակից շղթան, յանձնին կապիտալիզմի եւ խմբերիալիզմի, հետզինետէ կը քայլայուի, օղակ օղակ կը փրրի, եւ ուշ կամ կանուխ պէտք է զլորի իր փորած գերեզմանին մէջ եւ պատմութեան յանձնուի իր նախորդներուն պէս:

Կոմունիզմը, քէիւ դժուարին եւ արիւնուտ վերելիի մէջ, մի՛շտ վեր կը մազլցի, կը բարձրանայ. կտրած է կէս նամքան, եւ մէկ ոստումով պիտի կանգնի մարդկային նոր Քաղաքակրթութեան գագարը:

Ամէն մարդ, ի՛նչ հոսանքի մէջ ալ գտնուի, ո՛ր քեւներու վրայ ալ կանգնած ըլլայ, պէտք է հետեւի ուշադրութեամբ եւ արքնութեամբ, այս տիեզերական մարտունումին, ընկերային վիրլսարի գօտեմարտութեան մէջ իր բաժինը առնէ եւ իր դիրքը որոշէ պայքարող կողմերուն մէջ:

Շահագործող դասակարգը ո՛չ միայն իր դասակարգային կատարեալ գիտակցութեան հասած է, այլ նաև կարող եղած է ընկերային բոլոր ֆիզիքական, նիւրական, բարոյական եւ մշակութային ոյժերը գործածել իր շահերուն համար, ստրկութեան շղթան աւելի ամրացընելով, իր գոյութիւնը յաւերժացնելով:

Բանուրը, աշխատաւորն է, որ ո՛չ միայն ընկերային այդ բոլոր ոյժերէն գուրկ է, այլ նաև իր դասակարգային գիտակցութենէն եւ արքնութենէն գուրկ է: Պուրծուա գաղափարաբանութեան զանազան բաւիղներու մէջ կորած, շուարած, իր նամքան չի կրնար գտնել, գիտակից չէ այն անվիճելի սկզբունքին, թէ դասակարգային գիտակցութեան լուսեղին սիւնով առաջնորդուած, միակ իր ուժով եւ պայքարով կարող է ստրկութենէ ազատի եւ հասնի փրկութեան նաւահանգիստը:

Մասնաւորապէս հայ աշխատաւորութիւնը, որ մօտաւորապէս կէս դար ազգայնական կուսակցութեանց ցանցին մէջ բռնուած, շօվինիզմի քոյնով սնած եւ ազգամիշ-

եան ատելութեամբ մեծցած է: Անզիտակցաբար իմկած է ան իր դասակարգային շահերու եւ զգացումներու հակունեայ դիրքի մէջ կարիք, չափազանց պէտք ունի դասակարգային գիտակցութեան այդ լոյսին, որովհետեւ ինքը ամէնէն մեծ զարձաւ, բնաշինիչ եղաւ ընկեյին այդ անարդարութեան յորձանիքին մէջ եւ դասակարգային տիրապետութեան, միջազգային խմբերիալիզմի ընչափացութեան կափին մէջ արիւնաբամ սպառեցաւ:

Կոմունիզմի մասին չափազանց շփոր, խառնակ, նոյն իսկ անհերեք ծանօթուրին մը կայ. պէտք է խաւարի եւ այլանդակութեան այդ մշուշը փարատել եւ ցոյց տալ գայն իր իսկական դէմքով:

Ներկայ պրօշիւրով մեր նպատակն է, հակիրն, ամփոփ գաղափար մը տալ կոմունիստիան հասարակակարգի մասին:

Շփորութիւնը որչափ կոմունիզմի հակառակորդներու, նոյնչափ անոր համակիրներու մէջ լիք է, ներելի չէ ոնեւէ կոմունիստի, այն պէտք չէ, որ առանց տարրական ծանօթուրին ունենալու, ապաւաղէ, մշուշապատ դարձնէ եւ խախտէ կոմունիզմի գիտական եւ փիլխոփայական հիմունիքը:

Դատապարտելի է նաև, որ հակառակորդներ առանց աղօտ գաղափար մը ունենալու կոմունիզմի մասին, ե՛ւ տգիտութեամբ ե՛ւ չարամութեամբ այնպիսի յիւլարութիւններ խօսին եւ գրեն անոր մասին, որոնք ամօր եւ անարգանք բերեն իրենց հասարակական դիրքին եւ հասկացնութեան:

Կոմունիզմը, իր մարքսիստական խոր գիտութեամբը պէտք է հանչնալ, անոր մասին թեր ու դէմ կարծիք յայտնելէ առաջ:

Ամէն հայ զործաւոր պէտք է ունենայ այս տետրակէն օրինակ մը իր բարձին տակ, իր գրանին մէջ, կարդայ, կարդայ զայն ուշադրութեամբ, որոնայ եւ մարսէ

զայն, որովհետեւ հո՛ն միայն կրնայ գտնել այս բոլոր շահագործմանց եւ անարդարութեանց բացատրութիւնը, հո՛ն միայն կրնայ դիմել գտնելու համար իր ազատագրութեան բանալին, հոն կրնայ տեսնել իր փրկութեան արշալոյսը:

Մարտ, 1928  
Պոստոն

### 3 · 3 · ԲԱՐԵԶԱՆԵԱՆ



ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՀԱՍՏԱԿԱԿԱՐԳ ԵՒ  
ՓՈԽԱՆՑՄԱՆ ՇՐՋԱՆ

1. Կոմունիստական կուսակցութեան վերջնական նպատակը ի՞նչ է:

Ամբողջ աշխարհի վրայ Կոմունիզմի հաստատումը, այսինքն, Կոմունիստական հասարակարգի մը ստեղծումը եւ հիմնարկումը:

2. Ապագայ Կոմունիստական հասարակարգի գըլխաւոր մասնայտուկ յատկանիշները որո՞նք են:

Ապագայ Կոմունիստական հասարակարգը պիտի ըլլայ հասարակութիւն մը առանց անհատական սեփականութեան, առանց մարդուն կողմէ՝ մարդուն շահագործման եւ ճնշման, առանց դասակարգերու եւ առանց Պետութեան:

Առաջին՝ Կոմունիստական հասարակութեան մէջ, արտադրութեան բոլոր միջոցները եւ գործիքները, ամբողջ հասարակութեան տրամադրութեան ներքեւ պիտի ըլլան, եւ ոչ թէ սոսկական անհատներու կամ առանձին խումբերու: Երկրորդ՝ արտադրութիւնը եւ աշխատանքը բոլոր մարդերու մէջ պիտի կազմակերպուին ընկերային յատկագծի մը եւ մեծաքանակ շափի մը վրայ, արտադրութեան գիտական մեթոդներու ամբողջական օգնութեամբ եւ մեքենաներու ամենալայն եւ հնարաւոր գործածութեամբ: Երրորդ՝ ամէն գործաւորի պիտի ձգուի իր աշխատանքի ընտրութիւնը ինք ընելու եւ ամէն մարդ պիտի գործէ իր յարմարութեան եւ կարողութեան համեմատ, այնչափ որչափ կը բաղձայ: Զորբորդ՝ բոլորին

աշխատութեան արտադրութիւնը եւ արդիւնքը պիտի պատկանին համայն հասարակութեան եւ պիտի բաշխուին անոր բոլոր անդամներուն, իրենց կարիքին համաձայն, ընկերութեան իւրաքանչիւր անդամը կատարեալ գոհացում ստանալով ամէն բանի մէջ:

Այս բոլոր չորս երեւոյթները միասին առնելով, ո՛չ թէ առանձին, կը զատորոցեն ապագայ կոմունիստական հասարակակարգը բոլոր միւս հասարակակարգերէն, եւ կոմունիզմը հասկնալու համար անհրաժեշտ է աչքէ անցընել առանձին առանձին եւ մանրամասնութեամբ կոմունիստական հասարակութեան այս յատկանիշներէն ամէն մէկը, ինչպէս նաև վիճարանութեան ենթարկել կոմունիզմի մասին սխալ տեսութիւններէն ոմանք:

Շատ յաճախ այն հարցման «ի՞նչ է կոմունիզմը» կամ «կոմունիստական հասարակակարգի յատկանիշները ո՞րո՞նք են», պատասխան կը տրուի ցոյց տալով կոմունիզմի մէկ յատկանիշը միայն, այս պատասխանը անկատար եւ անդրաւական է:

Ընդհանրապէս այս պատասխանը մինչեւ իսկ կոմունիզմի զլիսաւոր եւ յատկանիշող երեւոյթը չէ:

Օրինակի համար, կ'ըսուի. «Կոմունիզմը հասարակակարգ մըն է, ուր անհատական սեփականութիւն չիպիտի ըլլայ»: Այս պատասխանը ուղիղ է, բայց ո՛չ կատարեալ: Անիկա ըստեր թէ կոմունիզմի ներքեւ արտադրութիւնը ի՞նչպէս պիտի կազմակերպուի եւ ի՞նչպէս պիտի տարուի, կազմակերպուած կերպով եւ որոշ յատկագըծով ամրող ընկերութեա՞ն միջոցաւ, թէ՝ առանց կազմակերպութեան, առանց յատկագծի:

Դարձեալ. շատ յաճախ ոմանք կը մոռնան չեշտել թէ ապագայ կոմունիստական դրութեան մէջ արտադրութիւնը պիտի տարուի մեծաքանակ չափով, այսինքն, հոն չի պիտի ըլլայ փոքր արտադրութիւն (ձեռարհեստ կամ, օրինակի համար, գիւղացիներու ազարակներ), այլ ամէն բան պիտի արտադրուի գործարաններու մէջ, ա՛լ

աւելի, մեծ տնտեսական միութիւններով քան այսօրուայ ձեռնարկները, եւ ամէն տեղ ամենամեծ եւ ամենակատարեալ մեքենաներ եւ արտադրութեան այլ գիտական միջոցներ պիտի գործածուին:

Կոմունիստական հասարակակարգի այս երկրորդ յատկանիշը, այսինքն, թէ բոլոր արտադրութիւնը պիտի տարուին ոչ թէ սոսկական անհատներէ եւ խումբերէ, այլ ամրող հասարակութեան կողմէն, կազմակերպուած եւ գրութենական կերպով, եւ մեծաքանակ չափով — պիտի ամէնչն կարեւորը, կոմունիստական ընկերային գլուխեան գլխաւոր յատկանիշը. եւ պատահաբար սոիկա այն մէկը, որ յաճախ կը մոռցուի ի պատասխան այն հարցման. թէ «ի՞նչ տեսակ հասարակակարգ է կոմունիզմը»:

Շատ յաճախ, երբ Կոմունիզմի վրայ կը խօսուի, ոմանք կ'սկսին այն իրազութեամբ թէ կոմունիզմի ներքեւ ամէն բան պիտի բաշխուի կարիքներու համաձայն, եւ ամէն մարդ պիտի ստանայ կամ առնէ ամէն բան, ուեւ քանակութեամբ որ անիկա պէտք ունի:

Անտարակոյս. Կոմունիզմի ներքեւ այսպիսի բաշխում մը պիտի ըլլայ, բայց կոմունիզմի բացարութիւնը ըսկըլ բաշխումով, կամ աւելի գէշ, սահմանափակել պատասխանը բոլորովին կոմունիզմի ներքեւ բաշխումի մասին խօսելով, կատարելապէս սխալ է եւ անթուլատրելի:

Բաշխումը երկրորդական խնդիր է եւ ո՛չ ամենակարեւորը:

Ամենակարեւոր հարցը արտադրութիւնն է — լուսվ թէ ինչպէս անիկա պիտի կազմակերպուի կոմունիզմի ներքեւ եւ թէ այնտեղ պիտի ըլլայ անհատական սեփականութիւն:

Ա՛լ աւելի անգոհացուցիչ են այս տեսակ պատասխաններ, «կոմունիզմ է երբ չիկայ շահագործում, երբ չիկայ կապիտալ. երբ բոլորը հաւասար են, երբ չիկան դասակարգեր, եւայլն»:

Այսպիսի պատասխաններ անգոհացուցիչ են, որով-  
հետեւ անոնք կ'ըսեն միմիայն մէկ երեսոյթը, եւ ո'չ  
դիմաւորը եւ էականը նաեւ:

Ի հարկէ. Կոմունիզմի ներքեւ շահագործում չպիտի  
ըլլայ, չիպիտի ըլլան դասակարգեր, կապիտալ չիպիտի  
ըլլայ, բոլորը հաւասար պիտի ըլլան եւ այլն, բայց սահ-  
մանափակել մէկի մը հասկացողութիւնը Կոմունիզմի մա-  
սին եւ մինչեւ իսկ Կոմունիզմի բացարութիւնը սկսիլ ա-  
ռով, ատիկա շատ սիալ է:

Ծոհմային, նահապետական դրութեան ներքեւ, երբ  
բոլոր մարդիկ գերի էին Բնութեան եւ կ'ապրէին թշուա-  
ռութեան մէջ. Հոն չիկային նաեւ անհատական սեփակա-  
նութիւն, ոչ շահագործում, ոչ դասակարգեր, ոչ կա-  
պիտալ, եւ բոլորը հաւասար էին այն ատեն. բայց այդ-  
պիսի հասարակութիւն մը ո'չ մէկ կերպով ապագայ Կո-  
մունիստական հասարակութեան կը նմանի. որուն հա-  
մար Կոմունիստական Կուսակցութեան առաջնորդու-  
թեամբ ամբողջ աշխարհի ամէնէն դիտակից եւ յեղափո-  
խական պրոլետարները կը կոռւին այսօր:

Ուրեմն. պատասխանելով այն հարցման թէ «Ի՞նչ է  
ապագայ Կոմունիստական հասարակակարգը». մէկը ի  
մտի պէտք է ունենայ այս բոլոր ամենակարեւոր յատկա-  
նիչները, եւ պէտք է ըսէ, ո'չ թէ միայն ինչ որ չիպիտի  
ըլլայ Կոմունիզմի ներքեւ այլ նաեւ ինչպէս Կոմունիստա-  
կան ընկերութիւնը պիտի կազմակերպուի:

Ուստի, մենք կը կրկնենք. Կոմունիզմի ներքեւ չիպի-  
տի ըլլայ անհատական սեփականութիւն, շահագործում,  
դասակարգեր, Պետութիւն. եւ ի՞նչ պիտի ըլլայ: Առա-  
ջին՝ արտադրութեան միջոցներու եւ գործիքներու ընկե-  
րային սեփականութիւն: Երկրորդ. ծրագրի մը համա-  
ձայն եւ մեծաքանակ չափով կազմակերպուած արտադ-  
րութեան ընկերային գործողութիւն: Երրորդ. Ամէն մար-  
դու աշխատանքի աղատ ընտրութիւն, եւ այնչափ գործ  
որչափ մէկը կը բաղձայ: Չորրորդ. ամէն մարդու կա-

տարեալ գոհացում տալու չափ, կարիքներու համաձայն  
բաշխում:

Այսպիսի Կոմունիստական ընկերային դրութիւն մը  
կրնայ իրականանալ, արդեօք հնարաւո՞ր է եւ ի՞նչպէս  
պէտք է անոր հասնիլ: Ասոնք բացարելի առաջ, մենք  
պէտք է աչքէ անցնենք խիստ մանրամասնութեամբ Կո-  
մունիզմի այս գլխաւոր յատկանիշներէն ոմանք, որոնք  
լիշած ենք:

3.— Ինչո՞ւ համար Կոմունիստական հասարակու-  
թեան մէջ դասակարգեր գոյութիւն չի պիտի ունենան:

Որովհետեւ, արտադրութեան միջոցներու եւ գոր-  
ծիքներու անհատական սեփականութիւնը պիտի անհե-  
տանայ. անիկա ամբողջ հասարակութեան տրամադրու-  
թեան ներքեւ պիտի ըլլայ, եւ բոլոր արտադրութիւնները  
այդ հասարակութեան միջոցով պիտի տարուին, ի նպաստ  
հասարակութեան, հետեւաբար, ոմանց կողմէ ժողովը-  
դին շահագործման եւ բոնութեան կարելիութիւնը նաեւ  
կ'անհետանայ. այս պատճառաւ, Կոմունիստական հասա-  
րակութեան մէջ դասակարգեր գոյութիւն չեն կրնար ու-  
նենալ:

4.— Ինչո՞ւ պետութիւն չի պիտի ըլլայ Կոմունիստա-  
կան հասարակարգի մէջ:

Որովհետեւ, պետութիւնը դասակարգային տիրապե-  
տութեան կազմակերպութիւն մը կամ զէնք մըն է, որ գո-  
յութիւն կրնայ ունենալ միայն անհատական սեփակա-  
նութեան վրայ հիմնուած դասակարգային հասարակու-  
թեան մէջ:

Անհատական սեփականութեան եւ դասակարգերու  
անհետացմամբ, ամէն ինչ նաեւ պիտի անհետի, որ կատ-  
ուած է անոնց հետ. որոնք են. դասակարգային տիրա-  
պետութիւն, պետութիւն, քաղաքական կոխներ, պատե-  
րազմներ եւ տարրեր երկիրներու եւ ժողովուրդներու մէջ  
գոյութիւն ունեցող քաղաքական կամ պետական սահման-

ներ : Այդպիսի հասարակութեան մէջ չի պիտի ըլլան նաեւ, պետութեան գործիքները, այսինքն, ո'չ բանակ, ո'չ ոստիկանութիւն, ո'չ ուեւէ տեսակ միլիցա, ո'չ գատարան եւ ո'չ ալ պետութեան մը ուեւէ յարակից մասերը :

Ասոնցմէ եւ ո'չ մէկը տեղ պիտի ունենայ Կոմունիստական հասարակարգի մէջ, ուր ժողովուրդը պիտի նուիրուի միմիայն արտադրական եւ ընկերային շինարարական գործին :

5.— Ի՞նչ ըսել է կազմակիրպուած եւ ծրագրուած ընկերային արտադրութիւն :

Ասիկա կը նշանակէ, թէ Կոմունիստական գրութեան ներքեւ արտադրութիւնը պիտի տարուի հասարակութեան միջոցաւ, անտարակոյս, ի նպաստ ամբողջ հասարակութեան անդամներուն կարիքներուն կատարեալ գոհացմամբ . կազմակերպուած եւ սիստեմագիկ կերպով, այսինքն, հասարակութիւնը, մասնաւոր վիճակագրական եւ հաշուական սիւրոներու մէկ տարուայ կամ աւելի երկար շըջանի մը համար, ժողովրդի պահանջները հիմք բռնելով պիտի որոշէ զանազան ազգանքներու, արտադրութեանց եւ ծառայութեանց պահանջները, եւ հասարակութեան սեփականութիւն եղող ուժերու եւ միջոցներու հաշուին վրայ, զանազան երկիրներու եւ գործառորական խումբերու համար պիտի կազմուի գործունէութեան ծրագիր մը եւ գործադրութեան պիտի գրուի :

Կոմունիստական գրութեան այս յատկանիշը — ընկերայնօքն ծրագրուած եւ կազմակերպուած արտադրութիւնը ի նպաստ ամբողջ հասարակութեան — պիտի ըլլայ ապագայ Կոմունիզմի ամենէն կարեւոր երեւոյթը :

Կոմունիստական հասարակութեան այս յատկանիշը, որ զինքը կը զանազանէ էն վճռական կերպով, ուեւէ դաստիարակային հասարակութեանէն, ուր արտադրութիւնը կը տարուի անհատական սեփականատէրերով եւ խումբերով, ի նպաստ

քանի մը անձերու, եւ ո'չ թէ համայն հասարակութեան, ուր արտադրութիւնը անկազմակերպ եւ անիշխանական է, եւ ուր, այդ պատճառաւ, մրցակցութիւն, տադինապներ եւ պատերազմներ կը բռնկին :

6.— Ապրանքներ (Commodity) եւ ապրանքներու փոխանակութիւնն պիտի ըլլա՞ն զանազան երկիրներու անդամներու մէջ կոմունիզմի ներքեւ հոկայ համեմատութիւններով :

Շատ անգամ սխալ պատասխան կը տրուի այս հարցման, թէ ապրանքներ եւ ապրանքներու փոխանակութիւն պիտի ըլլան Կոմունիզմի ներքեւ հոկայ համեմատութիւններով :

Ասիկա ապրանքի բնոյթի մասին կոպիտ, սխալ հասկացողութիւն մըն է, ինչպէս նաեւ սխալ հասկացողութիւն մըն է Կոմունիստական հասարակարգի բնոյթի մասին :

Կոմունիզմի ներքեւ ապրանքներ եւ ապրանքներու փոխանակութիւն չի պիտի ըլլան : Ի հարկէ Կոմունիզմի ներքեւ արտադրութեան զանազան ճիւղերու եւ տարբեր երկիրներու մէջ աշխատանքի բաժանումներ եւ զանազանութիւններ գոյութիւն պիտի ունենան, այս կը նշանակէ, որ տրուած վայրկեանին, գործաւորներու զանազան խումբեր պիտի ըլլան, բայց ապրանքներու փոխանակութիւն չի պիտի ըլլայ, որովհետեւ Կոմունիստական հասարակութեան մէջ ծախու ապրանքի տնտեսութիւն չի պիտի ըլլայ, այլ բնական սպառողներու տնտեսութիւն, այսինքն, ոչ ոքի շահի համար, այլ միայն համայնքին եւ իր անդամներուն գոհացման համար :

Այս պատճառաւ, հոն չի պիտի ըլլայ առեւտուր, ո'չ գնում, ո'չ վաճառում Կոմունիզմի ներքեւ, եւ արտադրութիւնները, որոնք կ'ստեղծուին բոլոր գործաւորներու աշխատանքով, փոխանակ չուկայ երթալու եւ ապրանք դառնալու, Կոմունիզմի ներքեւ, անոնք պիտի երթան բաշխումի ընկերային մթերանոցները, ուրկէ հասարա-

կութեան ոեւէ անդամը, առանց ոեւէ դրամի, առանց ոեւէ փոխանակութեան, կընայ առնել, բոլորովին ազատ, եւ ի՞նչ քանակութեամբ, որ կը բաղձայ, ամէն բան, որ կը պահանջէ իր կարիքներու կատարեալ գոհացման համար:

7.— Ի՞նչ են կոմունիզմի առաւելութիւնները կապիտալիստական հասարակութենէն, արտադրական ոյժերու գորգացման եւ ընկերային հարստութեան անման տեսակետով:

Մենք գիտենք, որ կապիտալիստական հասարակութիւնը, որ այսօր կը տեսնենք աշխարհի երկիրներու մեծամասնութեան մէջ, խիստ հարուստ է, եւ անոր արտադրական ոյժերը բարձրօրէն զարգացած են:

Հարց է ուրեմն: Կոմունիստական դրութեան մէջ ընկերութեան հարստութիւնը նաեւ աւելի պիտի մեծնա՞յ եւ արտադրական ոյժերն ալ աւելի արագութեամբ եւ ուժգնութեամբ պիտի զարդանա՞ն, քան կապիտալիզմի ներքեւ:

Մենք զօրաւոր պատճառ ունինք այս հարցման բոլորովին հաստատական պատասխան տալու:

Առաջին. Կոմունիստական դրութիւնը կատարելապէս կազմակերպուած հասարակութիւն մըն է, անոր բոլոր արտադրութիւնը պիտի տարուի յատակագծի մը համաձայն, ի նպաստ համայն հասարակութեան, այսինքն, այն տեղ չի պիտի ըլլան այսպէս անիշխանութիւն եւ շուկայի համար աշխատանք, որոնք անբաժան են կապիտալիզմին, եւ որոնք լրջօրէն արգելք կը հանդիսանան արտադրական ոյժերու զարգացման:

Մենք գիտենք, որ կապիտալիզմի ներքեւ, իբրեւ արդիւնք անիշխանութեան, առեւտուրի եւ մրցակցութեան, կապիտալիստներու մէջ պայքարը ատեն ատեն կը բռնկի. համատարած ճգնաժամեր կը բռնկին, աւերիչ, անդութ պատերազմներ տեղի կ'ունենան, եւ միջնադադարներուն

երեւան կուգան սպառազինութեանց վրայ հսկայական եւ շարունակաբար աճող ծախքեր, եւ այս բոլոր երեւոյթները — կապիտալիզմի ներքեւ անխուսափելի ըլլալով — խիստ աղէտալիօրէն խոչընդուռ կ'ըլլան արտադրական ուժերու զարգացման, եւ մինչեւ խոկ կ'առաջնորդէն բազմաթիւ երկիրներ թշուառացման, ինչպէս նաեւ, անոնց ամբողջ տնտեսական դրութեան խորտակման:

Այս բոլորը գոյութիւն չի պիտի ունենան կոմունիզմի ներքեւ, ուր հասարակութեան արտադրական ոյժերը պիտի գործեն անխափան եւ այսպէս շարունակաբար պիտի աճին անոնք, եւ ընկերային հարստութիւնը պիտի առատանայ:

Երկրորդ. Կոմունիստական հասարակութիւնը պիտի ըլլայ ընկերներու հասարակարգ մը, համայնքի բոլոր անդամներու շահէերու համերաշխութեան եւ միունակութեան վրայ հիմնուած: Զանազան անձերու, խումբերու եւ խմբակցութեանց մէջ, ներքին, տնտեսական կոիւներ գոյութիւն չի պիտի ունենան, գասակարգային պայքարը հո՛ն պիտի անհետանայ. եւ ասիկա զօրաւոր կերպով պիտի ազգէ արտադրական ոյժերու զարգացման եւ ընդհանուր բարգաւաճման ծաւալումին:

Երրորդ. Կոմունիզմի մէջ արտադրութեան ընկերայնօրէն ծրագրուած կազմակերպութեան եւ իր բոլոր անդամներու կատարեալ համերաշխութեան շնորհիւ, առաջին անգամ ըլլալով, հնարաւոր պիտի ըլլայ, ամբողջ հասարակութեան ոյժերուն, ինչպէս նաեւ արտադրութեան մեթուներու. ամենակատարեալ եւ շահարեր զանազան մեքնաներու, յարմարացումներու, գիւտերու եւ հնարքներու զաշտին մէջ, գիտութեան նուածումներու առաւելագոյնին համարիւ:

Մենք գիտենք, որ օրինակի համար, կապիտալիստները, եթէ կընան աւելի շահ ընել ոչորակեալ գործա-



ւորներու աժան աշխատանքի շահագործմամբ, քամելով անոնց քրտինքի եւ արեան վերջին կաթիլը, պիտի նախընտրեն այլպէս ընկը յաւէտ քան ներմուծել առելի կատարեալ եւ սուզ մեքենաներ, հող չէ թէ անոնք որչափ պիտի բարձրացնեն աշխատանքի արտադրականութիւնը: Եւ ասիկա արդէն միշտ եւ ընդհանրապէս կը պատահի կապիտալիստական աշխարհի մէջ:

Դարձեալ, ասիկա մէծ կարեւորութիւն ունի բնութեան նոր ոյժերու գործածութեան կամ մէծ ձեռնարկներու կազմակերպութեան խնդրոյ մէջ, որոնք նախապէս թէ եւ աշխատութեան եւ միջոցներու նախական եւ հսկայական ծախքերու դուռ կը բանան, սակայն խնայողութեան տեսակէտով մէծ արդիւնքներ առաջ կը բերեն, ոչ թէ անմիջապէս, այլ աւելի մօտ կամ հեռաւորապազային:

ԱՌ աւելի, ելեքտրականացումը արտադրական ոյժերու զարգացման ահարիու մէկ ոյժն է, թէ եւ անիկա կը դարդանայ նաեւ կապիտալիզմի ներքեւ, սակայն շատ դանդաղ կ'ընթանայ, եւ անոր գործածութիւնը կը բաղնի կապիտալիստական եւ կալուածատիրական անհատական շահերու հետ:

Ելեքտրականացման համատարած գործածութիւնը, տնտեսութեան (ճարտարարուեստի, փոխագրութեան, երկրագործութեան) բոլոր ճիւղերու եւ բաժանումներու հսկայական գետնին վրայ, միացումը կը պահանջէ միակ ամրողութեան մը մէջ, ինչպէս նաեւ, տարբեր անհատներու հողի բազմազան սեփականութեան տակ, ուեւէ արդեներու վերացումը:

Այսպէս, կապիտալիզմը եւ հողի անհատական սեփականութիւնը մէծ արդելքներ են՝ ելեքտրականութեան զարգացման անոր լայն գործածութեան համբուն վրայ: Եւ սակայն, ելեքտրականութիւնը՝ գիտութեան եւ ճարտարագիտութեան տրամադրութեան ներքեւ եղող ներկայի բնական արտադրական բոլոր ոյժերէն ամենէն շահաբերն է:

Ելեքտրականութիւնը ապագայի վիթխարի ոյժն է: Անիկա ապագայ արտադրութեան հիմնական կներնին պիտի դառնայ, եւ վերջապէս, իրեւ մղիչ ոյժ, ո՛չ միայն ձեռքի աշխատանքի տեղը պիտի բոնէ, այլ նաեւ հովին եւ չոգիին: Արտադրական ոյժերու ամենէն լայնատարած գարզացումը պիտի պատրաստէ եւ իր կարգին պիտի բերէ ընկերութեան հարստութեան հսկայական աճումը. ինչպէս նաեւ, իր տիրապետութիւնը բնութեան վրայ: Բայց ասիկա կարելի է ի գլուխ հանել միայն Կապիտալիզմի վերջնական անհետացմամբ, միայն Կոմունիստական հասարակարգի տակ:

Չորրորդ. Կոմունիստական հասարակարգի ներքեւ աշխատանքը ամենալաւ պայմաններու տակ գրուելով (աշխատանքի կարծ ժամերու, աշխատանքի լայն պայմաններու, եւայլնի նկատմամբ), բոլորովին ազատ եւ կամաւոր ըլլալով. պիտի կորսնցնէ ծանր պարտաւորութեան մը եւ լուծի մը նկարագիրը, որ Կապիտալիզմի ներքեւ գոյութիւն ունի իր ծայրահեղ տեսողութեան եւ գլժուարին պայմաններու պատճառաւ, որնց ներքեւ այժմ աշխատանքը առաջ կը տարուի: Աշխատանքը կոմունիզմի ներքեւ պիտի ըլլայ հաճոյք մը եւ առողջ օրկանիզմի մը անդիմաղրելի պահանջը, ուստի առաջին անգամ ըլլալով, անիկա իրապէս տիեզերական պիտի ըլլայ, ա՛լ աւելի գերազանցօրէն արտադրական:

Այս իսկ պատճառով. Կոմունիզմի ներքեւ, իրեւ արդիւնք հասարակական կազմակերպութեան եւ անոր արտադրական ոյժերու աննախընթաց զարգացման ու ընկերային հարստութեան աճման. Կոմունիզմը կարող պիտի ըլլայ իրականացնել այնպիսի բաշխում մը, յորում ընկերութեան ամէն անդամ, առանց ուեւէ սահմանափակումներու, իր կարիքները լիուլի գոհացնելու պայմանին ներքեւ պիտի ըլլայ, նոյն իսկ շատ քիչ ատեն աշխատելով:

Որպէս զի կարելի ըլլայ հասկնալ թէ մարդկութիւնը

Կոմունիզմի ներքեւ արտադրականութեան, հարստութեան եւ անհրաժեշտ աշխատանքի ժամերու նուազման տեսակէտով ի՞նչ հսկայ յառաջդիմութիւն կարող է կատարել, մինչեւ անդամ, բուն իսկ առաջին շրջանին, իր գոյութեան սկիզբը, խիստ կարեւոր է նկատողութեան առնել, թէ այսօր իսկ, ներկայ ճարտարագիտութիւնը եւ աշխատանքի բոլորովին անկատար կազմակերպութիւնը հսկայական արդիւնքներ երեւան պիտի բերէին, ևթէ ժամանակակից հասարակութիւնը կազմակերպուած ըլլար, ո՞չ թէ ի նպաստ կապիտալիստ դասակարգի, այլ ի նպաստ մարդկութեան աշխատող մեծամասնութեան :

8.— Կոմունիստական դրութիւնը համայն հասարակութեան եւ իրաքանչիւր անհատի ազատութեան տեսակէտով, ի՞նչ առաւելութիւններ ունի :

Ապագայ կոմունիստական հասարակարգի մէջ միայն, մարդկութիւնը, առաջին անդամ, իրեւ ամբողջութիւն, իրաքանչիւրը եւ ամէն մասը, պիտի ստանայ իր կատարեալ ազատութիւնը թէ՛ բնութեան հանդէպ եւ թէ ինքն իր մէջ :

Առաջին. արտադրութեան ոյժերը իրենց բարձրագոյն կէտին հասնելով, ամէն բանի անսպառ առաստութիւն ըլլալով, կոմունիզմի ներքեւ, հասարակութիւնը, առաջին անդամ, մէծազոյն չափով, պիտի նուածէ բնութիւնը եւ բոլորին ամէն կարիքները լիուլի գոհացնելու հնարաւութիւնը պիտի տայ:

Երկրորդ. ընկերայնօրէն յատակագծուած եւ կազմակերպուած ըլլալով, կոմունիստական հասարակութիւնը այլեւս խաղալիկ չի պիտի ըլլայ տարերային ոյժերու ձեռքը, որոնց տիրապետած չեն մարդիկ. ինչպէս որ տեղի կունենան այժմ, առեւտրական դրութեան մէջ եւ կապիտալիզմի ներքեւ, անընդհատ եւ անակնկալ տնտեսական տաղնապներ, պատերազմներ եւայլն: կոմունիզմի ներքեւ, մարդկութիւնը՝ առաջին անդամ ըլլալով, ընկե-

րութեան ամբողջ կեանքը իր հակակշռին ներքեւ պիտի ձգէ, զիտակցաբար եւ գործօն կերպով, ամէն ուղղութեամբ, անոր ցոյց տալով զարգացման ուղին, պիտի իրականացնէ բարձրագոյն ազատութիւնը:

Գալով ամէն անհատի ազատութեան, երբ այլ եւս գոյութիւն չեն ունենար շահագործում եւ բռնութիւն, եւ ընդհանրապէս ուեւէ բռնադատութիւն, երբ ամէն մարդկ' աստանայ իր կատարեալ գոհացումը, այն ատեն, Կոմունիստական հասարակութեան մէն մի անդամը կը հասնի լիակատար ազատութեան :

9.— Ապագայ կոմունիստական դրութեան տակ կազմակերպութեան ձեւը ի՞նչ պիտի ըլլայ :

Կոմունիստական հասարակարգը պիտի կազմակերպուի միջազգայնօրէն կամ համաշխարհային հողի վրայ, իր մէջ պարփակելով ողջ մարդկութիւնը: Այս հասարակարգը չի պիտի ունենայ ներքին պետական սահմաններ, եւ ոչ ալ իրեւ ամբողջութիւն, ինքը պետութիւն պիտի ըլլայ:

Բայց կոմունիստական հասարակութիւնը, սակայն եւ այնպէս, պիտի ըլլայ կազմակերպուած հասարակութիւն մը, իր նախընթաց ուեւէ ընկերութիւններէն շատ աւելի:

Այս կազմակերպութիւնը պիտի պարփակէ համայն մարդկութեան ամբողջ արտադրութիւնը համաշխարհային կշռոքի վրայ:

Ի՞նչ պիտի ըլլայ այս կազմակերպութեան ձեւը այդ հասարակարգին մէջ. ի՞նչ պիտի ըլլան անոր հաստատութիւնները եւայլն, — վաւերական կամ զիտութեան վրայ հիմնուած բան մը ըսել, առ այժմ, այդ մասին խիստ գժուար է:

Հաւանաբար, ( եւ շատ մը կոմունիստներ ըսած են ասիկա) ապագայ կոմունիստական հասարակութեան կազմակերպական հիմք պիտի ըլլայ գործաւորներու միութիւնները եւ խումբերը իրենց բոլոր ձեւերով եւ աշխատանքով (երկրագործական, ճարտարարուեստական, փո-

խաղաղական եւ միւս զանազան կուլտուրական մարզեր, եւայլն), համախմբուած՝ համաշխարհային չափի վրայ, իրենց համագումարներով եւ հաստատութիւններով:

Բայց հաւանական է, որ գերազանցօրէն դարձացած կոմունիստական հասարակութեան մէջ ծագում առնեն ուրիշ կազմակերպութիւններ եւ հաստատութիւններ, բոլորովին անծանօթ միշեւ այսօր, բոլորովին տարբեր հիմերու վրայ կերտուած:

Ոմանք կ'ենթադրեն, օրինակի համար, թէ մինչեւ իսկ հարցերը վճռելու եւ գործերը տանելու այն մեթոսը, որ այժմ կը գործադրուի մեծամասնութեան եւ փոքրամասնութեան կարծիքներու յայտնումէն, ենթարկելով փոքրամասնութիւնը մեծամասնութեան, ատեն պիտի գայ, որ անհետանայ, եւ գոյութիւն չի պիտի ունենայ կոմունիստական յառաջացած հասարակութեան մէջ, թէ բոլոր հարցերը եւ խնդիրները պիտի վճռուին դիտութեամբ, առելի լաւ դիտականօրէն չիմնուած կարծիքներու գերադարձն հիմնուած կարծիքներու գերադարձն կշփոքի հիման վրայ, մինչեւ իսկ եթէ ատիկա փոքրամասնութեամբ իսկ ըլլայ, որ հակակըսի պիտի ենթարկէ ընկերութեան մէջ գործող զանազան ճիւղերը, երբ ակրապետութեան, անհաւասարութեան, չահազործման եւայլնի ամէն տեսակ հնարաւորութիւն վերջ դտած են:

Հարցերը վճռելու եւ գործերը վարելու այսպիսի մեթոս, իբրեւ անտաշ օրինակ մը, մենք առաջ կը բերենք բժիշկի մը եւ հիւանդի մը մէջ եղած յարաբերութեան օրինակը, կամ ուսումնասիրութեան կաձառի մը առաջնորդին եւ ուսանողին մէջ եղած յարաբերութիւնը, եւլն.։ Այսպիսի պարագաներու ներքեւ, մենք կամաւորապէս կ'ընդունինք ճանչցուած հեղինակութեան մը ուղղութիւնները, առանց ուեւէ տիրապետութեան կամ հպատակութեան:

10.— Համաշխարհային հոդի վրայ ծրագրուած ընկերական արտադրութեան հսկայական կազմակերպու-

թեան մը ծառայութեան մէջ, մասնաւոր պաշտօնէութիւն մը (պիտրաքրասի) կամ ուրիշ առանձնաշնորհեալ խումբեր չախտի կազմուին կումունիզմի ներքեւ:

Պաշտօնէութիւն բառով կը հասկցուին կարգ մը անձեր, որոնք պաշտօն ունին կազմակերպութեան մէջ ծառայել, բոլորովին մեկուսացած ժողովուրդէն, ըարձր կանգնած ժողովուրդէն, ժողովրդեան մեծապմասնութեան բաղադամամբ, անոնք կ'ապրին առանձնաշորհեալ պայմաններու տակ, իբրեւ արդինք իրենց մասնաւոր կրթութեան կամ պատրաստութեան, տրուած կազմակերպութեան մը կամ ժողովրդին ծառայելու մէջ գլուխ ըլլալու յարմարցուած:

Այսպէս, օրինակի համար, պաշտօնէութեան ամենահասարակ ձեւը, պետութեան պաշտօնէութիւնն է, կառավարական պաշտօնատարներու զանազան տեսակները, եւ ընդհանրապէս, կառավարական գործաւորները:

Ինչպէս դիտենք, անոնք գոյութիւն ունին Խորհըրդ. Պետութեան մէջ նաև, որոնք պիւրուրատ ձեւերու եւ պիւրուրութեան (bureaucratism) հաղորդիչներ են, որոնց դէմ թէ Կոմունիստական կուսակցութիւնը եւ թէ Խորհ. Կառավարութիւնը պայքար կը մղեն:

Բայց պաշտօնէութիւն եւ պիւրուրաթիզմ գոյութիւն ունին ո՛չ միայն պետութեան մէջ, այլ նաև ուրիշ կազմակերպութեանց մէջ, օրինակի համար, արհեստակցական միութիւններու, կամ մինչեւ իսկ կուսակցութեանց մէջ:

Տրուած պայմաններու տակ կան նաև բաղմաթիւ պաշտօնատարներ եւ պաշտօնականներ, որոնք կը ծառայեն որպէս գործիք այս կազմակերպութեանց, քիչ կ'արտադրեն, շատ անգամ գործին կը վնասեն, մասսաներէն մեկուսի կը մնան եւ կը վայելն զանազան առանձնաշորհուներ, մինչեւ իսկ թէեւ փոքր աստիճանով, ժողովրդի մասսաներու մակարդակին վեր (գործի աւելի քիչ ժամեր, աշխատանքի վճարումի որոշ առաւելութիւններ,

իշխանութեան բարձրագոյն օրկաներու հետ մերձակցութեան կապեր, եւայլն) :

Հարց է, թէ ապագայ Կոմունիստական դրութեան մէջ պաշտօնէութիւն գոյութիւն պիտի ունենա՞յ:

Այս հարցման ժխտական պատասխան պէտք է արդուի, նախ՝ որովհետեւ Կոմունիզմի ներքեւ չի պիտի ըլլայ, եւ չի կրնար ըլլալ ուեւ առանձնաշնորհեալ դիրք, ուեւ մէկի համար, մասնաւորապէս, նիւթական առաւելութիւններու կամ իշխանութեան տեսակչառվ, քանի որ վերջինը բնաւ գոյութիւն չի պիտի ունենայ, իսկ նիւթական եւ այլ նկատումներով ալ ամէն մարդ կարող պիտի ըլլայ կատարելապէս գոհացնել իր կարիքները, առանց նկատի առնելու աշխատանքի տեսակը, այն պատճառով որ Կոմունիստական հասարակութեան մէջ ամէն բանի առաւելութիւն պիտի ըլլայ:

Իսկ գալով գործաւորներու ուեւ տեսակ խումբի մը մշտակայ գոյութեան, որ իրենք զիրենք մասնաւոր դասակարգ (քաստ) մը սեպեն, հոդ չէ թէ առանց առանձնաշընորհեալ դիրքի, ասիկա ալ բոլորավին անհաւանական է, որովհետեւ Կոմունիստական հասարակութեան մէջ իր բոլոր անդամները կարող պիտի ըլլան ունենալ գերազանցօքէն բարձր, ընդհանուր եւ բազմակողմանի թեքնիքական կրթութիւն, եւ ուեւ տեսակ արհեստի վարժութիւն, հետեւաբար Կոմունիզմի ներքեւ գոյութիւն չի պիտի ունենայ ուեւ ասհմանափակ մասնագիտութիւն, եւ գործաւորներ այստեղ կարող պիտի ըլլան գործել տարրեր ժամանակներ տարրեր մարզերու մէջ եւ միեւնոյն ատեն աշխատանքի զանազան տեսակներու մէջ զրազիլ այսինքն, ամէն օր թէ Փիզիքական եւ թէ իմացական աշխատանքով, ճարտարարուեստական եւ երկրագործական, որ օգտակար պիտի ըլլայ թէ ամբողջ հասարակութեան եւ թէ իւրաքանչիւր անդամի համար:

Իսկ գալով, կապիտալիզմէն Կոմունիզմ փոխանցման չըջանին, մասնաւորապէս, Սօվիէթական կառավարու-

թեան մէջ, ծառայող պաշտօնատարութիւնը պիտի տիարանայ, մինչեւ որ հնարաւոր ըլլայ ընտրել եւ վորխել պաշտօնեաներք, նուազեցնել անոնց առանձնաշնորհէեալ դիրքը աշխատող մասսաներու մէջ մշակութային եւ ընկերային գործունէութեան անման համաձայն:

11. — Ապագայ Կոմունիստական դրութեան մէջ ունէ ստիպում գոյութիւն պիտի ունենա՞յ:

Նախապէս յայտնեցինք, որ Կոմունիզմի ներքեւ գոյութիւն չի պիտի ունենայ պետական իշխանութիւն, քանի որ չի պիտի ըլլան անհաստական սեփականութիւն կամ դասակարգեր:

Բայց Կոմունիզմի ներքեւ պիտի ըլլայ կազմակերպութիւն, եւ չափազանց ընդարձակ եւ բարդ կազմակերպութիւն մը, որ տարածուի համայն մարդկութեան վրայ, եւ մարդկային էակներու մէջ փոխադարձ ընկերային յարաբերութիւնները գերազանցօքէն զարգացած պիտի ըլլան: Հարց կը ծագի, Կոմունիզմի ներքեւ ուեւ տեսակ ստիպում պիտի ըլլայ՝, կամ անիկա նաև բոլորովին պիտի ջնջուի՝ Կապիտալիզմի մնացորդներու անհետացումովը:

Երբեմն, ոմանք կ'ըսեն. «Ի՞նչ պիտի ընեն, եթէ ոճիրներ կատարուին, կամ հասարակութեան մէկ մասը կամ սոսկական անձներ մերժեն ընել ինչ որ կը պահանջուի կամ անհրաժեշտ է ամբողջ հասարակութեան, ամբողջ կազմակերպութեան շահերուն համար, եւայլն»:

Այստեղ, դարձեալ, անոնք կը մոռնան բացատրել, թէ ինչո՞ւ կապիտալիզմի ներքեւ ոճիրներ տեղի կ'ունենան, կամ թէ կազմակերպութեան մը անդամները իրենց պահանջները ինչո՞ւ կը յայտնաբերեն ըմբռստացումով: Ընկերութեան մէջ այսպէս կոչուած ոճիրները ջախջախիչ համեմատութեամբ, ուղղակի եւ անմիջական ծնունդն է ընկերութեան դասակարգային եւ սեփականատիրական կազմակերպութեան, մասնաւորապէս, կապիտալիզմի ներքեւ, ուր մրցակցութիւնը եւ տիեզերական պայքարի

օրէնքը տիրելով՝ ժողովուրդի խոշոր մեծամասնութիւնը տգիտութեան, ստրկութեան եւ շահագործման պայմաններու տակ կ'իջնայ:


Միւս ոճիրները ընկերային դրութեան անուղղակի արդինքներն են, կամ այդ գրութիւնը դոնէ ոյժ կուտայ եւ չի վեցներ զանոնք (այսինքն նախանձուութեան պատճառաւ մարդասպանութիւն):

Կոմունիստական դրութեան ներքեւ, մարդկային էակներու զարգացման եւ վերակրթութեամբ տիեզերական ազատութեան, համերաշխութեան եւ բարձր մշակութային պայմաններու առակ, բոլոր ոճիրները խակոյն պիտի անհետին, իբրեւ մնացորդներ նախընթաց բարբարոս դարձաններու, եւ հետեւաբար, բնաւ կարիք չի պիտի ըլլայ ոեւէ բռնադասող միջոցներ գործածել:

Նախ քան մարդկութեան կատարեալ վերածնունդը եւ զարգացումը պիտի մնան եւ դոյութիւն պիտի ունենան, միայն հիւանդանոցներ եւ ուրիշ կրթական հաստատութիւններ, կրնայ ըլլալ, որ հոն զրկուին, մասնաւրապէս, անուղղելի եւ անորմալ անձեր:

Նոյնպէս, ոչ մի բռնադասութեան կարիք պիտի ըլլայ գործադրութեան դնելու կարեւոր օրէնքները, ո եւ է գործունէութեան, այսինքն արտադրութեան մարզի մէջ:

Կարգապահական անհրաժեշտ կանոնները ծագում պիտի առնեն նոյնինքն գործէն, բուն իսկ իրենց հաւանութեամբ, եւ չի պիտի պատահի, որ ոեւէ առողջ եւ բնականոն մէկը հակառակ երթայ այդ կանոններուն, անոնց գործադրութիւնը հիմնուած՝ իրենց հասկացողութեան վրայ, սովորութիւն պիտի դառնայ Կոմունիստական հասարակութեան բոլոր անդամներուն համար, հետեւաբար, այս ուղղութեամբ նաեւ, անհրաժեշտութիւն չի տեսնուիր կոմունիստական դրութեան ներքեւ ստիպում գործածել:



Նիկոլայ Կիսիկև

Ծնած 1820-ին, մեռած 1895-ին

Երբ Փարիզի մէջ 1842-ին Մարքս եւ էնկէլս իրարուծանօքացան, տեսան որ երկու լին ալ տարրեր ուղիով կոմունիզմի գիտութեան հասած են: Աւելի քան 40 տարի սրտի եւ մտքի ընկերը, հիմնադիրը եղան կոմունիզմի:

1848-ի յեղափոխական օրերուն Մարքսի հետ էնկէլս «կոմունիստական Մանիֆեստը» ստորագրեց, որը սարսափ ազդեց Պուրժուազիային:

Մարքսի մահուրնէ յետոյ «կապիտալ»ի կիսատ մնացած երրորդ հատորը էնկէլս լրացուց:

12. — Պուրժուազիայի տապալումին յետոյ, հնարա-  
ւո՞ր է կոմունիզմը կատարելապէս եւ միանգամայն իրա-  
կանացնել համայն աշխարհի վրայ:

Ինչ որ մենք ըսած ենք արդէն կոմունիզմի մասին,  
այդ հիման վրայ, պարզ է, որ կոմունիզմը կատարելա-  
պէս իրականացնել համայն աշխարհի վրայ, կապիտա-  
լիզմի հաշուեյարդարումէ յետոյ, անկարելի է, այլ ամէն  
երկրի մէջ, երկարատեւ, եւ ոչ թէ անմիջական զարգաց-  
ման արդիւնքով, Պուրժուազիային յաղթանակելէ յետոյ,  
մարդկութիւնը պիտի մօտենայ կոմունիզմի եւ զայն մար-  
մին պիտի գարձնէ:

Կոմունիզմը պիտի անցնի զանազան փուլերէ իր վեր-  
ջին յաղթանակին, իր կատարեալ զարգացման եւ ծաղ-  
կումին հասնելէ առաջ:

Կոմունիզմի հասնելու առաջին եւ գլխաւոր պայման  
է. Առաջին, Պուրժուազիայի տապալումը բոլոր երկիր-  
ներու մէջ, եւ անոր անհատական սեփականութեան, ա-  
նիշխանական, գասակարգային դրութեան տեղ, կազմա-  
կերպուած, ծրագրուած ընկերութեան մը հաստատումը  
բոլոր երկիրներու, երկրամասերու եւայլնի մէջ, արտազ-  
րութեան բարձրագուն մեթուներով, մեծագոյն չափերով  
եւ առանց փոքրագանակ տնտեսութեան:

Երկրորդ, կատարեալ կոմունիզմի համար անհրա-  
ժեշտ է մարդկութեան ընկերային բարձր վերակրթու-  
թիւնը, համերաշխութեան զարգացման հիման վրայ,  
ինչպէս նաև մարդկային բոլոր էակներու ազատագրու-  
մը՝ սեփականատիրական, բռնի, կողոպտող, Պուրժուա-  
զիակատալիստական դրութեան սովորութենէն եւ հոգե-  
բանութենէն:

Կատարեալ եւ յառաջացած կոմունիզմին առաջ փո-  
խանցման շրջաններու մէջ, ընդհանրապէս, Ընկերվարու-  
թիւնը կամ Ընկերվարական դրութիւնը կը յիշուի:

13. — Ի՞նչ տարբերութիւն կայ կոմունիզմի եւ Ըն-  
կերվարութեան մէջ:

«Կոմունիզմ» եւ «Սոցիալիզմ» ունին երկու տարրեր իմաստներ. մէկը՝ ապագայ ընկերութեան մէկ որոշ ձեւը, միւսը՝ այն ուսուցումները եւ թէօրաները, որոնք կ'ընդունուին Կոմունիստներէ եւ Ընկերվարականներէ յարաբերաբար :

Այժմ, մենք պիտի գործածենք «Կոմունիզմ» եւ «Սոցիալիզմ» առաջին իմաստով, ինչպէս որ Կոմունիստները եւ Ընկերվարականները յարաբերաբար կը հասկնան, եւ պիտի ձգենք Կոմունիզմի եւ Սոցիալիզմի խնդիրը՝ իբրև ուսուցում եւ թէօրիտա, ապագայ վիճարանութեան :

Արդ՝ երբ Կոմունիստական կամ Ընկերվարական ընկերութեանց վրայ կը խօսինք, պէտք է առաջին անդամ ցոյց տանք այն տարրերութիւնը, թէ Ընկերվարութիւնը ընդհանրապէս կը նշանակէ Կոմունիստական Ընկերութեան առաջին շրջանը, որ գոյութիւն պիտի ունենայ Կոմունիստական հասարակարգի սկիզբը :

Այս շրջանը կուգայ, երբ Կոմունիզմի Ընկերային պայմանները կամ նախապահանջները իրականացած կ'ըլլան, այսինքն, երբ չի կայ սեփականատիրութիւն կամ գասակարգեր, երբ փոքր արտադրութիւնը անհետացած է, եւ ամբողջ արտադրութիւնը առաջ կը տարուի համայն հասարակութեան կողմէն, կազմակերպուած, որոշ ծրագրի մը համաձայն եւ մեծագոյն չափերով :

Հարց է, ուրեմն, ինչո՞ւ այսպիսի Ընկերութիւն մը միայն Կոմունիզմի առաջին շրջանն է եւ ինչո՞ւ անիկա կը տարրերի կատարեալ եւ յառաջացած Կոմունիզմէն :

Տարբերութիւնը այն իրողութեան մէջ է, որ կատարեալ եւ յառաջացած Կոմունիզմի համար Ընկերատնեսական պայմանները կամ նախապահանջները, ուրոնք վերեւ թուեցինք, տակաւին անբաւական են: Մասնաւոր թէքնիքական եւ մշակութային — հոգեբանական նախադրեալներ նաեւ անհրաժեշտ են: Ամենէն էականը ճարտարագիտութեան բարձր սատիճան մը, արտադրական ոյժերու զարգացման բարձր մակարդակն է, այն-

պէս որ, մարդկային քիչ մը աշխատանքով ընկերութիւնը կարող ըլլայ առաջ տանիլ ամբողջ հարստութեան բաշխումը, կատարեալ գոհացում տալով, բոլորին կարիքին համաձայն, առանց ուեկ սահմանափակումի կամ ստիպումի: Ասով նախապէս կ'ենթադրուի նաեւ մարդկութեան ընկերային վերակընութիւնը եւ անոր բարձր մշակութային զարգացումը:

Այս բոլորը աստիճանաբար կուգայ. բայց առաջին անգամ, իբրեւ արդիւնք արտադրութեան մեթոսներու անբաւական զարգացման, եւ ընդհանրապէս բնութեան վրայ ընկերութեան նուածումի անբաւականութեան պատճառաւ, գարձեալ, իբրեւ արդիւնք նախկին գրութենչն ժառանդ ձգուած զանազան մնացորդներու, կոմունիզմի ներքեւ բաշխումը չի պիտի ըլլայ, համաձայն կարիքներու, այլ համաձայն աշխատանքի, այսինքն, կախում պիտի ունենայ արտադրուականութենչն, աշխատանքի քանակէն եւ որակէն:

Հետեւաբար, տակաւին կատարեալ հաւասարութիւն չի պիտի ըլլայ, եւ տակաւին պիտի մնայ ստիպումի որոշ դրութիւն մը, ուր արտադրութեան եւ կազմակերպութեան, ինչպէս նաեւ արդիւնքի բաշխումին մէջ պիտի հիմնուի ստիպողական հաստատութիւն մը:

Եւ ասով ըսել կ'ուզուի, թէ որոշ մասերու մէջ, որոշ չափով տակաւին պետական դոյութիւն պիտի ունենայ:

Կոմունիզմի այս նախնական շրջանին մէջ, երբ տակաւին չի կայ կատարեալ Կոմունիզմ, երբ բաշխումը կարիքներու համաձայն չէ, այլ աշխատանքի, երբ ստիպումը կը պահուի տակաւին ընկերութեան մէջ, երբ պետականը տակաւին բոլորովին անհետացած չէ — այս շրջանը ընդհանրապէս կը կոչուի Ընկերվարական հասարակութիւն:

Այսպիսի Ընկերվարական հասարակարգ մը կը կոչուի նաեւ հաւաքական, կամ հաւաքավարութիւն (collectivism):

2013



Ընկերվարական գրութեան մէջ (այս իմաստով) պետութիւնը, սակայն եւ այնպէս, չի պիտի ըլլայ Խորհըբդային պետութիւն իր ներկայ ձեռով, որովհետեւ Խորհ։ Կառավարութիւնը Պրոլետարիատի եւ աղքատ գիւղացիութեան տիկտատորութիւնն է, որովհետեւ Պուրժուագիան տակաւին գոյութիւն ունի։

Ընկերվարական հասարակակարգի մէջ, գէպ ի կատարեալ Կոմունիզմ գոխանցման երեկոյին Պուրժուագին արդէն անհետացած պիտի ըլլայ, եւ ուստի, Ընկերվարական Պետութիւնը պիտի ըլլայ առաջին անգամ Ռամկավարութիւն մը բոլորին համար, հաւասար իրաւունքներ բոլոր արտադրողներուն համար, առանց բանակի, առանց միլիոնի, եւայլնի։

Ասիկա պիտի ըլլայ Պետութեան գոյութեան վերջին հանգրուանը, քանի որ անիկա խոկոյն պիտի մեռնի, եւ անիկց յետոյ, կատարեալ Կոմունիզմի ներքեւ անիկա վերջնականապէս պիտի անհետանայ։

14.— Ընկերվարութիւն բառը ուրիշ ի՞նչ իմաստով կը գործածուի, Կոմունիստական հասարակարգի առաջին շրջանի նշանակութենէն զատ։

Ընկերվարութիւն բառը գրականութեան մէջ տակաւին ուրիշ իմաստներով նաև կը գործածուի։

Այսպէս, օրինակի համար, «Ընկերվարութիւն» ըսելով կը հակցուի, ընդհանրապէս, ապագայ այն ընկերութիւնը, որ կապիտալիստ տիրապետութեան անհետացումէն յետոյ պիտի կազմուի, առանց ուեէ բացատրութեան, թէ այդ ընկերութիւնը ինչպէս պիտի կազմակերպուի տնտեսական անակէտով, Կոմունիզմի հիմա՞ն վըրայ, այսինքն, ընկերապէս կազմակերպուած եւ ծրագրուած արտադրութեան վրայ, մեծ գործարաններով եւ կազմուածքներով, թէ՝ անհատական, խմբական, փոքր, անկապ եւ անկազմակերպ արտադրութեան վրայ (փոքր Պուրժուացի Ընկերվարութիւն, անիշխանականներու եւ

